

Նիթորներուն որ կ'ուզէին հայ եկեղեցին ընկլուզել տարբեր եկեղեցւոյ մը մէջ։ Տաթեւացին իր բազմաթիւ գրուածքներով ու ժրաշան ու արժէքաւոր աշակերտութեան մը միջոցաւ պաշտպանեց հայ եկեղեցին, իր թողած երկերը լի են հմառաթեամբ եւ իր գարուն եւ վերջերն ալ, եղած են անոնք հայ եկեղեցիին ջատազովական զէնքերը։ Իր գործերէն Զմրան հատոր քարոզակիրքին մէջ (էջ 43) կը կարդանք Ս. Ծննդեան Աստղի աւանդութեան մասին պատառիկ մը, ստոյգ է որ Աստղին աւանդութեան Մծրնացիին, Ասկերերանին եւ Զաքարիա կաթողիկոսին և այլոց նկարագրական սլացքը տկարացած է Տաթեւացիին և յետնորդներու զրչին տակ, այնուհանդերձ նոյն աւանդութիւնը տակուին կը պահէ իր ուժը, Տաթեւացիին խօսքերը ասոնք են. «... Լուսաւոր Աստղը առաջնորդեց մոգերը, եւ եկաւ մտու այրին մէջ՝ ուր էր մանուկը իր մասուրի մէջ զրուած. և կեցաւ Անոր զլիսուն վրայ, և տեսան մոգերը և հովիւները Անոր երկրպագութիւնը ըրին։ Այդ խորհուրդին պատճառով լոյսով կը մտնենք եկեղեցին եւ կը կատարենք տօնը»։

Ս. Ծննդեան Աստղին աւանդութեան մասին այլ եւ այլ մեկնիչներու խօսքերը յիշելէ վերջ, կ'աւելցնենք հետեւալը։

Հին ուխտաւորք աւանդաբար կը գրեն թէ Բեթղեհէմի Ս. Ծննդեան եկեղեցիին պատին հիւսիսային արևելեան անկիւնին մօտ կը գտնուի ջրհոր մը՝ ուր ինկած է, կ'ըսեն, մօգերուն աստղը այրին վրայ հասնելէ յետոյ։

Անփուեր զրոց համաձայն, կ'աւանդութիւն են թէ, Աստղը ուներ փոքր տղու մը ձեւը, իր վրայ ունենալով խաչ մը եւ որ խօսած է մոգերուն հետ (Les Evangiles Apocryphes, Brunet, էջ 100): Ուխտաւոր հայ քահոնայ մը 1711-1712 ին ընտանեօք ուխտի կուպայ Ս. Երուսաղէմ և իր ուխտագնացութիւնը զրի առնելով կը յիշէ պատմական և ուանդական դէպքեր։ Ս. Ծննդեան Աստղին աւանդութեան մասին ալ ունի սա իր տողերը և եւ Ծննդեան (վանքին) վրայ զուրչին զափլը, եւ սորա մէջտեղը սիւն մի, եւ ի գլուխ սեանն մեծ աստղ մի շինած։ որ ի գալն մոգուց թագաւորաց Աստղ անդ զաքարեր է, նորահամար նշան զայն եղեալ են, եւ վերայ ի զուրչինն յիսուն ետքրախ է» (Զուար Ճիշերի օղլու յանանայ, Բազմավէպ, 1868, էջ 118)(*)։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒԽԵ

(*) Այս յօդուածը ըիչ փոփոխութեամբ բաղած ենք մեր «Աւանդութիւնը Ս. Երկրին» խորագրով անտիպ աշխատութենէն որ ի մօտոյ կ'ամրողջանայ, եթէ Տէր կամեսցի.

ՍՊԱՍՈՒՄԸ

Արեւը սեմին վրայ էր փրուեր բըղանցն իր խարժեած, ձիւդ այն ժամուն, երբ, քընթարախ՝ ծերցած պատերու բովին, Տուն կը դառնաւր սուրբ Կոյսը աղբիւրէն, մանրախայլ գնացելով, Յամբընքաց, բոյին տակ երկայնածալ՝ աչերեն կիսափակ։

Զավ տեղ մը կախեց ան իր նորբագեղ կուժը, ջրով լի,

Ու նըստա դիմացը կրակարանին եւ իր մաղերուն։

Վեհ նով մը ուներ իր բազուհիի կիսադէմն աղուոր։

Կըսպաէր Զաւին, որուն աւետիսն էր տրւած նրեւակն։

Անուու հիւղակին վրայ կը տրփէր երկինք մը ամբողջ։

Կը ծրփար օդին խաղաղութիւնն ու սուրբ օծութիւնն։

Անուուրիւնով մը անասելի լեցուած էր լուութիւնն։

Ու Յովսէփ, անդին զործասեղանին վրայ խոնարհած,

Ծանր աշխատանիտէն մեր ընդ մեր իր զլուխը վեր առնելով,

Մըսախոն, լրոխիկ, կը դիսէր նուրբ դէմքը Մարիամի։

(Croyances Mortes)

RAOUL GUYADER